

## Զինական Բանաստեղծութիւն

Զինացիք, հին օրերուն, աշխարհիս հոյակապ արուեստ մը և սքանչելի բանաստեղծներ տուած են: Թէոֆիլ Կոթիէի գուստրը, Ժիւտիթ Կոթիէ, որ ինքն իսկ եղած է թանկագին գրագիտուհի մը եւ, ասիական վաղեմի քաղաքակրթութեանց սիրահար, գրած է պարսկական աւանդութիւններէ քաղուած հերոսավէպ մը (Խսէնտէր) եւ ճափոնական ու չինական հին կեանքը պատկերացնող վէպեր, չինարէն սորված եւ Յասմկաքարէ Գիրքը (Le Livre de Jade) տիտղոսով հատորի մը մէջ (1902 Փարիզ) ամփոփած է զմայլելի արձակով թարգմանուած հատրնտիր էջերը չինացի հին լաւագոյն բանաստեղծներուն: Այս էջերուն մէկ մասին հայերէն թարգմանութիւնը պիտի տանք Անահիտի մէջ: Ներկայ թիւով կը հատարակենք Ժիւտիթ Կոթիէի քերթողաշունչ յառաջաբանին առաջին մասը, եւ մէծ բանաստեղծ Լի-Թախ-Փէի գեղեցկագոյն տաղերը: Անոնց կ'ընկերացնենք՝ Յասմկաքարի Գիրքէն առնելով՝ շարք մը պատկերներ որ չինական վարպետներու գործերուն հետեւողութեամբ գծուած են:

Ա. Զ.

### Ն Ա Խ Ե Բ Գ Ա Ն Ք

Բանաստեղծներուն փառքը Զինաստանի մէջ այնպէս չի հիմնուիր ինչպէս ուրիշ ազգերու մօտ. ան տեղի դանդաղօրէն ի յայտ կուգայ հոն, բայց աւելի ալ արդար է եւ անհունապէս աւելի տեւական:

Երբեք չէ պատահած, այդ չինաւորց կայսրութեան մէջ, - ի բաց առ-

եալ թերեւս վերջին ատենները եւ օտարապգեցութեան տակը որ բանաստեղծ մը ամբարհաւաճութիւնն ունենայ ինքն իսկ իր ոտանաւորները հրատարակման արժանի դատելու եւ անոնցմով հաւաքածոյ մը կազմելու:

Բայց զրահմուտներու հաւաքոյթի մը մէջ՝ օրինակի համար, իւրաքանչիւրը իր կարգին կ'երգէ իր յօրինած ոտանաւորը. երկիւզածօրէն մտիկ կ'ընեն զինք, եւ եթէ արտասանուած տաղերէն մին իրապէս արտակարգ թրւի, հեղինակէն կը խնդրեն որ զայն օրինակելու շնորհն ընէ իրենց: Անոնք որ իրենց յուշատեարին մէջ զայն կը պահպանեն, ուրիշ միջավայրերու մէջ կը կրկնեն զայն, թոյլ կուտան որ այլք եւս զայն օրինակեն, եւ այսպէս, տակւառ տակաւ, հատընտիր շրջանակի մը մէջ, բանաստեղծին անունը կը ծաւալի ինչպէս անուշ բուրմունք մը:

Երբեմն մեկուսացեալ հեղինակը ուղղակի ժաղովուրդին կը դիմէ: Հանրային շէնքի մը պատին կամ թաղին մէկ տան զրանը վրայ է որ կը գրէ յօրինած ոտանաւորը, յաճախ առանց իր անունը զնելու: Կանգ կ'առնեն իր զըրուածքին առջեւ. անոնք որ հասկնալու կարող են, կը մեկնարանեն զայն, կը վիճին անոր վրայ, հետաքրքրուող անուսներու կը բացատրեն: Եթէ զրահմուտ մը անցնի, եւ այդ բանաստեղծութիւնը արժանաւոր նկատէ, օրինակութիւն մը կ'առնէ ու հետր կը տանի՝ որպէս զի ինսամքով պահէ եւ բարեկամներուն ցոյց տայ:

Այսպէս պահպանուած բանաստեղծութիւնները քիչ ատենէն բերնէ բերան կը թոշափն, հոչակաւոր կը գառնան եւ հուսկ ազա կը ժողովրդականանան:

Յաճախ պէտք կ'ըլլայ որ դար մը անցնի որպէս զի կայսր մը զրականագէտներու յանձնախումբի մը հրաման տայ որ փնտոհն եւ հատորներու մէջ ամփոփին տարիներու որոշ չըջանի մը միջոցին արտադրուած բոլոր այն քերթուածները զոր համբաւը նուիրագործած է:

Այսպէս, հազուագիւտ ծաղիկներու փունջի մը նման է որ զիրքը կը կազմուի. անոր էջերուն մէջ, բանաստեղծները եղայրօրէն քով քովի կ'երեւան, իրենց ոտանաւորները կ'արժեւորուին եւ իրարու հակապատկեր կը կազմէն՝ զմայլելի այլազանութեան մը մէջ:

Իրաւ է որ հեղինակները, եթէ իրենց կենդանութեանը կարող կ'ըլլան իրենց ապագայ փառքը նախազգաւ, անոր ստոյդ ապահովութիւնը շունին երբեք եւ քիչ անգամ իրենց յաղթանակին հանդիսատես կ'ըլլան:

Երբեմն, սակայն, բանաստեղծը իր ժամանակիցներէն կը ստանայ մեծարանքի ու գրեթէ պաշտումի հարկը, մանաւանդ երբ կայսրի մը խանդավառութիւնը զայն արքունիքին բարձրագոյն պաշտօններուն կոչած է եւ բոլորովին առանձնայատուկ յարգամեծարութեան մը ճառագայթովը լուսաւորած է: Այդպէս եղաւ այն մեծ մտքերու հոյակապ բոյլին համար որ մերթուականին ութերորդ դարուն Մինկ - Հօանկի թագաւորութիւնը շքաւորեցին եւ որ մինչեւ ցարդ կը մնան բանաստեղծութեան մտատիպարները, պատգամները, կարելի է ըսել մշտական օրինակ: Սակայն նոյն իսկ առոնց գործե-

րը բանաստեղծներուն կենդանութեանը չէ որ տպուեցան. միայն՝ նուրբ թղթէ կամ սպիտակ սնգուսէ անջատ թերթեր, փափուկ գծագրութեամբ մը զարդարուած, իրենց ծոցը կ'ընդունէին այդ թանկագին բանաստեղծութիւնները որ այնքան տկնածանքով կը պահուէին որ անոնցմէ ոչ մէկը կորսուած է:

\*\*\*

Այն անուններուն մէջէն զոր սերունդներու յաջորդութիւնը՝ դարերու ընթացքին՝ անմահութեան փունջը կազմելու համար քաղած է, Լի-Թափէի, Թու-Ֆուի, Ուան-Ռուէի, Չան-ԵօՄի, Ուօն-Չան-Լինի անունները ամենէն փառահամբաներն են: Լի-Թափէի եւ Թու-Ֆու մեծագոյնները հոչակաւած են՝ առանց որ, սակայն, Չինացիք համարձակին որոշել թէ երկուքն ո՞րը միւսը կը գերազանցէ. «Երբ երկու արծիւ, կ'ըսեն, իրենց թոիչքն առած են եւ կը վերանան մինչեւ ուր աչքը չի զօրեր այլեւս, ո՞վ կընայ որոշել թէ երկուքն ո՞րը երկնքին աւելի մօտ է թուած»:

\*\*\*

Լի-Թափ-Փէ, իր ոտանաւորներուն մէջ ունի ինքնատիպ ու հակիրճ ձեւ մը որ գժուարութեանց հետ կը խաղայ, երկնագեղ ոճ մը՝ հազուագիւտ եւ հատընտիր պատկերներով, եւ լի ակնարկութիւններով, լուիմացութիւններով եւ յաճախ հեգնութեամբ: Նման պարսիկ բանաստեղծ Օմար Խայեամի, տարփատենչօրէն կը գինովնայ, կ'երգէ գինին՝ միակ մխիթարիչը, եւ արքեցութեան քօղերը ոսկեզանակ պատանքի մը պէս աստնուրի կեանքին դառնութեանց եւ անդէնի սարսափին վրայ կը նետէ:

Այս բանաստեղծը, յաճախ, արքեցութեան վարպետորին ետեւ պատշաճութեան օրէնքներուն գէմ ծանր մե-

դանչումներ սլաքառվեց, որոնցմէ պա-  
լատականները կը վիրաւորուէին: Բայց  
կայսրը անոր համար անսպառ ներողա-  
մտութիւն մը ունէր. իր նախարարնե-  
րէն ոմանք կը մեղադրէին իրեն թէ  
այդպէսով կայսերական արժունապատ-  
ւութիւնը վտանգի կը գնէր, Մինկ-Հօ-  
անկ ատոր կը պատասխանէր՝ «Ամէն  
ինչ որ կ'ընեմ այսպիսի հանձար մը ու-  
նեցող բանաստեղծին համար, զիս մեծ-  
ցնել միայն կարող է բարձր մարդոց  
աչքին. դալով միւսներուն կարծիքին,  
ան ուեւէ կարեւորութիւն չունի»: Եւ որ  
մը, Լի-Թափ-Փէն կանչած ըլլալով որ-  
պէս զի ներողերգէ փեննաներու շքեղ  
ծաղկագիթթումը զոր իր սիրելագոյն  
կնոջ Թափ-Յունի հետ կը պիտի զմայլ-  
մամը, երբ բանաստեղծը ներկայացաւ  
գինովութենէ բոլորովին թմրած, կայս-  
րը ինքն իսկ բաժակը դպալով խառնեց  
որպէսզի աւելի շուտ պաղեցնէր այն  
ըմպելիքը որ բրնձագինիի գոլորշիները  
պիտի փարատէր:

«Լի-Թափ-Փէ լուսնկայէն մեռաւ»  
կ'ըսեն Զինացիք, լուսնկայէն ուր կ'երե-  
ւայ թէ կը բնակին բանաստեղծներէն  
ստեղծուած բոլոր գաղափարական կեր-  
պարանքները եւ ուր իրենց բոլոր երազ-  
ներուն ցնորքները կ'իրականանան: Ակ-  
նախտիղ գիշերով մը, բանաստեղծը իր  
բարեկամներուն հետ Մեծ Գետին վրայ  
կ'ընթրէր. ողը տարօրինապէս վճիռ էր  
եւ ջուրը, առանց ոչ մէկ խորշոմի, այն-  
քան յատակ էր որ դրեթէ աներեւոյթ էր  
դարձած. լուսինը կը փայլէր վիճին  
խորը՝ ինչպէս եւ երկնքին մէջ, եւ այն-  
քան աստղ կար վարը որքան վերը:  
Ճօնկային եղերքը ծուած, կարծես դիւթ-  
ուած, Լի-Թափ-Փէ յամառօրէն՝ ան-  
գունդը կը դիտէր: «Անձանօթ անհուն  
անջրապետներուն մէջ, ոչ բարձրութիւն  
կայ ոչ խորութիւն: Լուսինը զիս կը  
կանչէ եւ հասկցնէ ինծի թէ անդիի աշ-

խարհը հասնելու համար՝ վար իշնել  
կամ վեր ելլել նոյնարժէք է»: Իսկոյն  
ներդաշնակ ձայներու համերգ մը լրս-  
ուեցաւ, մեծ յորձանք մը ջուրը յու-  
զեց, եւ երկու դրօշակիր անմահներ բա-  
նաստեղծին առջեւ ցցունցան: Կուգա-  
յին երկինքներու աիրոջը կողմէն զին-  
քը հրտուիրել որ երթայ վերին բնագա-  
ւառներուն մէջ իր տեղը գրաւէ: Դրիփին  
մը մօտեցաւ եւ Լի-Թափ-Փէ անոր կրո-  
նակին վրայ մեղմօրէն ընկողմանեցաւ:  
Անձիջապէս, իրեն առաջնորդ ունենա-  
լով երկնաւոր թափօրի, խորասուզուե-  
ցաւ դէպի ի լուսնկան եւ ընդ միշտ անհե-  
տացաւ:

Քանի մը «Խելօք»ներ կը ջանան  
հասկցնել թէ բանաստեղծը, թերեւս,  
պարզապէս զետամոյն եղած է. բայց  
ո՞վ պիտի ուզէ ատոր հաւատալ...: Մեհ-  
եան մը կանգնած են ի պատիւ այդ  
նրբամիտ ու սէդ քերթողին, ուր եր-  
բեք պիտի չգաղըրին մեծարանքի հար-  
կը մատուցանելէ, անո՞ր զոր Զինաս-  
տանի մէջ - ազնի՞ւ երկիր ուր բանաս-  
տեղծներուն մեհեան կը կանգնեն -  
բանաստեղծութեան վեհապետ Տէրը կը  
կոչեն:

### ԺԵՒՏԻԹ ԿՈԹԻՒ

